

մունքովը : Սէկ խօսքով , պատանեկան հասակնին գրեթէ երիտասարդութեան ու կատարեալ մարդկութեան փոխուած է՝ քաղաքական տնտեսութեան և իրաւագիտութեան տուած տեղեկութիւնն ներովը : Սէնք մեր կողմանէ ջանացինք ինչպէս որ պարտքերնիս էր ամէն կերպով բարի կրթութիւն մը տալու , բայց աս ալ վկայուած ճշմարտութիւն մըն է որ դաստիարակութիւնը ինչպէս որ չըկրնար փոխել բոլորովին մարդուս բնութիւնը մանաւանդ ոմանցը , նոյնպէս ալ չկրնար այնպիսի անփոփոխելի բարութեան կնիք մը տպաւորել դաստիարակելոց վրայ որ ապականեալ աշխարհիս ամէն փորձութեանց և շար օրինակներու միշտ յաղթական ըլլաք :

Յիրաւի , եթէ մեր փափաքանաց ու մեր սիրելի և պատուական ազգին կարօտութեանը նայինք , մենք չենք կրնար գո՛հ ըլլալ ասոնց յառաջադիմութեանը , ինչպէս որ տժգո՛հ ենք ասոնց սակաւութեանը վրայ . բայց երբոր կը մտածենք ժամանակին կարծութիւնը և հիմակուան պարագայից անհրաժեշտ հարկը , և միանգամայն մեր իննամացը համեմատ ալ այս աշակերտաց ցրցուցած ընդհանուր եռանդը և աշխատասիրութիւնը , ոչ միայն գո՛հ կ'ըլլանք , ինչպէս որ ըսինք , այլ և ուրախութեամբ սիրտ կ'առնունք՝ ջանքերնիս կրկնապատկելու մնացածներուն և նոր գալու աշակերտաց վրայ :

Սէ որ գոնէ մեզի չափ ճանչնան ու յարգեն ուրիշներն ալ այսպիսի պատանեաց յառաջադիմութիւնը , քաջալերութիւննիս կրկին պիտի ըլլայ , և յոյսերնիս պիտի հաստատուի թէ այս մեր ազգասիրական աշխատութիւնը անշուշտ մէկուն տեղ երեսուն՝ վաթսուն և հարիւր պիտի պտղաբերէ միշտ Մտուծոյ օրհնութեամբ :

Հ . Գ . ԼՅԿ .

ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ի հանրիսի պարգևաբաշխուելան Սոսրաբեան վարժարանին :

Պարոններ ,

Տարւոյն մէջ օր մը կայ՝ յորում հասարակաց աչքին ու դատաստանին առջևը կը դրուի մեր աշխատանաց նպատակն ու կերպը՝ որ սովորաբար վարժարանիս խոնարհ ու լռիկ պատերուն մէջ ամփոփուած են . և այս օրս պարգևաբաշխութեան օրն է :

Եւ յս օրուան օրս վերակացուք , վարժապետք , աշակերտք , ամէնքն ալ կը սպասեն հասարակաց կարծեաց վճիռը լսելու պատկառելի ժողովոցս բերնէն , ամէնքն ալ ներողամիտ և արդար քննութեան մը տակ կը ձգեն իրենց ջանքին արդիւնքը , կը յայտնեն թէ որչափ եղեր է ոմանց աշխատանքը որ հաղորդեն՝ ոմանցն ալ որ ընդունին հիմակուան ժամանակիս գիտութեան ծառոյն պատուները . ծառ մը որ ճիւղերը անդադար աճելու վրայ են , արմատը քիչ մը դառն և պտուղը ամենաքաղցր , ծառ մը որ աստուածային նախախնամութիւնը օրէ օր կը մեծցնէ , որպէս զի անոր բարերար շքին տակը պատսպարուի մարդկային ազգի անցաւոր բազդը աս աշխարհքիս վրայ , և հիմակուրնէ պատրաստէ յաւիտենական երջանկութիւնն որ պիտի վայելէ ՚ի հանդերձեալն : Եւ յն պարզ ու անպաճոյճ խօսքերն որ մենք պարգևաբաշխութեան օրը հոս կը զուրցենք վարժարանիս մէջ չեն գուցիր , դուրս կ'ելեն կ'երթան՝ մեր աշխարհիս երեսը ցրուած հայրենակիցները կը գտնեն , ու կը ցուցնեն անոնց թէ ինչ բարեկամներ կան հեռավոր երկրի մը մէջ որ յոյս ունին սոպահով ճամբան իրենց ցուցնելու , այն ծովեզերեայ լսպտերաց նման որ մոլորեալ նաւերուն կը ցուցնեն նաւահանգստին մտ ըլլալը : Պարտք մըն է մեզի , Պարոններ , որ այսպիսի սակաւազիւտ ու

պատուական առիթը չկորսընցընենք , այլ ամէն տարի ջանանք աւելի լաւ կերպով հասկըցընել մեր տուած կրթութեան և քրիստոնէական ու ազգասիրական աշխատութեան այս կամ այն մասը : Սեր վախճանը՝ մեր սիրելի փափաքը ինչ է , եթէ ոչ մեր Հայոց ազգին տղաքը քովերնիս կանչել , ինչպէս որ Վրիստոս տէրն մեր իր քովը կրկան չէր անմեղ տղաքը , վասն զի անոնք իրենց հասակովն ու անմեղութեամբը աւելի զիւրաւ կ'ընդունին բարի կրթութիւնը : Իսկ մեր աշխատութիւնն ու ջանքը ուրիշ ինչ կերպով կրնանք իմացընել Նոյն տղայոց ծնողացը , եթէ ոչ անոնց աչքին առջևը դնելով թէ ինչ կը հասկընանք մենք դաստիարակութիւն , ուսմունք , աստուածապաշտութիւն , ազգասիրութիւն ըսելով , որպէս զի իրենց մեր վերայ ցըցուցած վստահութիւնը օրէ օր աւելի արդարանայ , և մեր ջանքերուն միաբանութիւնը մեր սրտերուն միաբանութեան պտուղն ըլլայ :

Եւս տարուան ատենախօսութեամբ կ'ուզենք աս հասկըցընել թէ մեր դաստիարակութեան հոգին և ոճը ինչո՞ւ համար բացարձակապէս ազգային է : Եւ նախ , ինչ բան է ազգութիւն կամ ազգայնութիւն ըսուածը ամէն ժողովրդոց համար ընդհանրապէս . և երկրորդ , ինչ բանի վրայ է Հայոց ազգութիւնը մասնաւորապէս :

Ետուած զմարդ աշխարհիս վրայ դրած ատենը՝ ընկերական վիճակ տուաւ անոր : Եւ մարդկային ընկերութիւնը ինչ է , եթէ ոչ բազմութիւն ընկերակցութիւններու ընդարձակ հաւաքումը՝ աստիճան աստիճան բաժնուած՝ ազգատոհմէն սկսեալ ինչուան բովանդակ ազգը , ազգէն ալ ինչուան բոլոր մարդկային ազգը : Ընկերակցութեամբ է որ մարդս իր կենացը հարկաւոր աշխատանքներուն մեծ մասը կը կատարէ , ընկերակցութեամբ է որ գերդաստան մը կը ձևացընէ՝ իր սրտին զգացմունքներուն հանդիսարան , ընկերակցութեամբ է զարձեալ որ ազգութիւն մը կը կազմէ , այսինքն բազմութիւն մը գերդաստան

ներու՝ այնչափ կապերով իրարու հետ կապուած , որ մէկմէկու օգնելով աւելի զօրաւոր կ'ըլլան չարութեանց դէմ առնելու , աւելի ուժով կ'ըլլան բարիք գործելու . և աս մասնական միաբանութեան կը ձևանայ և առաջ կու գայ այն ամէն ազգաց միաբանութիւնը որ ապագայ դարերուն մէջ պիտի կազմուի երբոր քրիստոնէութեան քարոզած սէրն աւելի տարածուի ու ծաւալի : Ազգութիւնը այլ և այլ ժողովրդոց դրօշն է . առնով է որ կը ճանչնան մէկզմէկ այն մըրցանքին մէջ որ աս հնացեալ աշխարհս սկսեր է , բայց վերջացընելու ետեւէ է . անով է որ կը համրեն իրենց անդամները և իրենց բարեկամները , և վառ կը պահեն իրենց յոյսը , յոյսը՝ որ թշուառ տառապելոց մէկ հատիկ քաղցր առաքիւնութիւնն է :

Եւս , Պարոններ , ազգութեան հոգին աւելի այն ազգաց համար խարխիս ապաւինութեան եղած է՝ որ մեծամեծ թշուառութիւններ քաշեր են : Բանի քանի ժողովուրդներ յաղթուեցան , ցըրուեցան , այն ահագին դրոյմանց ու կործանմանց մէջ՝ որովք այնչափ ժամանակ տակնուվրայ եղաւ քաղաքական աշխարհս , ինչպէս որ երկրագունտս ալ շատ մը փոփոխութիւններ ունեցաւ բընութեան օրէնքներով ինչուան որ հաստատութիւն ու ամբողջութիւն առաւ՝ մարդուս բնակարան ըլլալու : Եւսչափ ժողովրդոց մէջէն որոնք բնաջինջ եղան ու որոնք ոտքի վրայ մնացին . թող մեր տեղը ազգութեան հոգին պատասխանէ : Ինչ կ'ըսէ : Եւս ժողովուրդներն որ իրենց սիրտը իբրև անամտչելի ապաստանարանի մէջ պահեցին ազգութեան կապը , անոնք են որ այնպիսի տարափելի թշուառութեանց մէջ ալ կենդանի մնացին . և եթէ չկրցան ալնորէն իրենց ազգութեան ամբողջութիւնը կազմել , գէթ կրցան իրենց թշուառ վիճակը մեծապէս լաւացընել : Ինչ հակառակն , այն ժողովուրդները , որոնց սրտին մէջ ազգային հոգին տկար էր , աշխարհիս երեսէն ջնջուեցան , իրենց բռնած երկրին մէջ գերեզման մը միայն թողու

ցին , պատմութեան մէջ ալ անուն մը : (խողովրդոց ցիրուցան եղած ժամանակը , ազգութիւնը՝ նորէն հաւաքուելու ցուցակ ու նշան մըն է . ուստի այն բանակն որ նորէն կը ժողովուրի ու չվհատիր , նաև յաղթուելէն ետքը արժանի է յաղթութեան :

Ազգային հոգւոյն ոյժը այնչափ լաւ հասկըցած են ամէն մարդիկ՝ որ անոր ազգեցութիւնը ամէն տեղ ալ տղոց դաստիարակութեան վրայ կ'երևնայ , և մէկ ազգ մը չկայ որ չուզէ անոր ներգործութեամբը շարժել սաստկապէս իրեն դեռահասակ յաջորդացը միտքը : Հարկաւ չէինք կրնար մենք ուրիշ ամէն ազգերէն տարբեր ճամբայ բռնել և ոչ վար մնալ անոնցմէ որ մեզի օրինակ եղեր են , և որոնց մէջ շատը կան որ քրիստոնէական հաւատքին տուած ոյժն ու լոյսն ալ չունին : Հայոց ազգն որ պատմութեան դարերուն ծայրը կեցած է իր այնչափ հնութեամբը , այն դարերուն մէջէն անցնելու ատենը ինչ թշուառութիւն մնաց որ չքաշէ : Իր աշխարհագրական դիրքովը Ասիոյ բոլոր աշխարհակալաց անցնելու ճամբուն վրայ գտնուելով , այնչափ ալ զօրաւոր չըլլալով որ կարենայ դիմանալ իր վրայ ետեւէ ետեւ յարձրկող ազգաց անթիւ բազմութեանը , պէտք եղաւ որ ընկճի : Ինչէն է որ այնչափ վրդովմունք ունենալէն ետքն ալ կենդանի կը գտնենք այս ազգը՝ թէպէտ և վերքերով լեցուն : Ա՛հ այս սքանչելեաց գաղտնիքը ազգային հոգին է , և պատճառը անիկայ միայն կը հասկըցընէ մեզի :

Այս ալ պէտք է ըսենք՝ ի գովեստ Հայաստանի տիրող վերջի աշխարհակալներուն , այսինքն () սմանեան Տաճկաց , որ իրենց տէրութիւնը ոչ երբէք հակառակեր է ազգութե հոգւոյն : Այս բանիս մէջ ուրիշ շատ ժողովուրդներէ աւելի արդարութեամբ մտածելով , թող տուին որ իրենց յաղթած ժողովուրդները անկորուստ պահեն իրենց լեզուն , օրէնքներն ու կրօնքը , ան ալ այնպիսի ժամանակ որ բարբարոսութիւնը ամէն տեղ տիրած ըլլալով ամէն տեսակ բըռ-

նութիւն կրնար օրինաւոր սեպուիլ : Այս րոպայի ու Ասիոյ աշխարհակալներուն մէջ , () սմանեանք ամենէն չափաւորներուն մէկն եղան , և անոնց գաւազաւնին հարատակող ամէն ազգերն ալ կրցան համարձակ իրենց ազգութիւնը պահել՝ աս պայմանով միայն որ քաղաքականօրէն ստորին կարգի մէջ ըլլան , և յանձն առնուն քանի մը ծանրութիւններ որ ան ատենի ժամանակաց տարբերութեամբ կը մեկնուին ու նաև կերպով մը կ'արդարանան :

Սոյն միջոցիս որ մենք հոս կը խօսինք , արդարացի և խոհական քաղաքականութիւն մը կայ որ կը ջանայ բոլոր () սմանեան հարատակաց մէջ իրաւունքը հաւասարեցընել՝ ինչ կրօնի և ինչ ազգութեան ալ տէր ըլլան անոնք : Ա՛հ հափառ սուրբանը (Ապուր-) Էճիտ՝ տաճկական օրինաց նոր նոր կերպերով ընդարձակութիւն մը տալով՝ կ'ուզէ որ բոլոր հարատակացը մէջ արդարութիւնն ու երջանկութիւնը տարածուի : Այսպիսի մեծ ու վեհանձնական նպատակի մը համար ալ արժանի է մասնաւոր գովեստից , և իր անունը աւելի պիտի փառաւորուի () սմանեան պատմութեան մէջ քան թէ Սեժիկ Սիւրէյմանի անունը . վասն զի թշուառութեան ու անիրաւութեան դէմ եղած յաղթութիւնները աւելի մեծ են քան թէ քաղաքական յաղթութիւնները . (Տաճկահարուի-) և ինքը ճարտար ու հաւատարիմ խորհրդականաց օգնութեամբը այսպիսի վսեմ ու ազնուական նպատակի մը հաւնելու կը ջանայ : Սեր յոյսերուն մէկն ալ ահա աս է որ կարենանք իրեն այնպիսի հարտակներ պատրաստել որ իրենց կարողութեանը համեմատ գործակցութիւն մը ունենան () սմանեան տէրութեան բարեկարգութեանցը մէջ :

Այս ուրեմն այս վարժարանիս մէջ տրուած դաստիարակութիւնը իսկապէս ազգային է , և թէ որ այս նպատակէս հեռանանք՝ մեր բովանդակ պարտուցը հակառակ բան մը ըրած կ'ըլլանք : Ամէն կողմանէ յորդորուած ու ստիպուած ենք այսպիսի օգտակար ճամբայ մը բըռ-

նելու , և շատ պատճառներ ալ ունինք այս ճամբէն ամենեւին չխոտորելու :

Ըյս պատճառներուն առաջինը և ա մէնէն զօրաւորը՝ վարժարանս հիմնողին Ըղա Սամուէլի Սուրատայ կամքն է : Ըյս վեհանձն բարերարը որ Հայոց ազգին ընդարձակ տոհմին մեծահամբաւ անդամներէն մէկն է՝ իր կամքը անորոշ չթողուց : Ըյն կտակին մէջ որով արդար աշխատանքովը ստացած հարստութեան մէկ մասը ազգային վարժարան մը կանգնելու սահմանեց , որ Սխիթարեանց ձեռքովը կարգաւորուի ու կառավարուի , իր դիտաւորութիւնը բացայայտ և որոշ խօսքերով կը հասկըցընէ . կ'ուզէ որ այն տղաքն որ աղքատ ծնողաց որդիք են , և միանգամայն ուսման և կրթութեան յարմար , և իր վարժարանին մէջ ձրի դաստիարակութիւն պիտի առնուն՝ ամէնքն ալ հայազգի ըլլան : Ըմենեւին տարբերութիւն մը չըզներ այլ և այլ երկիրներ ծնած Հայոց մէջ . բայց հայազգի ըլլալուն հարկը այնպիսի որոշ կերպով հասկըցուցած է , որ իր դիտաւորութեան հեռանալու համար պէտք կ'ըլլայ որ մեր պարտքը բողորովին մոռնանք : Ըայց մենք որ Սամուէլի Սուրատայ կամեցը հաւատարիմ գործադիրը պիտի ըլլանք՝ պէտք է որ կատարենք անոր վեհանձնական դիտմունքը . ուստի չենք կրնար և ոչ մէկ պատճառանքով մը հեռանալ վարժարանիս հիմնադրին բացայայտ ու բացարձակ խօսքերով հասկըցուցած կամքէն :

Ըայց թէ որ աս մեր բռնած ճամբէն չխոտորելու պարտականութիւն ալ չունենայինք , միթէ միայն այսպիսի ազգասիրական վախճանի մը հասնելու համար աշխատենիս աւելի օգտակար չէ թէ Հայոց ազգին և թէ ()սմանեան պետութեան և ուրիշ տէրութեանց ուր որ տարածուած են մերազնեայք :

Ըզգային հոգին բաւականապէս մնացած է բոլոր Հայոց մէջ թէ հաճկաստան՝ ուր որ աւելի շատուր են , և թէ շատ մը երկիրներ ուր որ ցրուած են , այնչափ որ անոնց օտար ազգաց հետ խառնուելուն վախ չկայ : Ըզգային վի-

ճակը ազգասիրութեան հոգին սնուցանելը՝ աշխարհիս երեսը տարածուած բոլոր Հայոց բարոյական յարգը աւելցընել է , և զանազան տէրութեանց ուրոնց իրենք հպատակ են՝ ընծայել աւելի կատարեալ գործիք , աւելի աշխատասէր՝ աւելի բարեբարոյ քաղաքացիք , և աւելի հաւատարիմ իրենց պարտքերուն որով մարդս կ'ըլլայ լաւ մարդ , ինքն իրեն ալ օգտակար՝ իր ազգատոհմին ալ , և իրեն գտնուած երկրին որ և իցէ տեսակ քաղաքականութեանը : ()սմանեան տէրութեան վրայ մասնաւորապէս խօսելով , այնպիսի ազգի մը ազգասիրութիւնը վառելը՝ որուն ինքն իսկ տէրութիւնը ամենայն քաջալերութիւն և օգնութիւն կ'ընէ աս բանիս համար , ինչպէս նաև իր երկրին մէջ գտնուած ուրիշ ամէն ժողովրդոց , բուն տէրութեան ճամբուն մէջ քալել մըն է : Սման զի Հայաստան Ըրիոյ մէջ ըլլալով , ()սմանեան տէրութեան հետ անբաժանելի կերպով մը միացած , և 'ի սկզբանէ հետէ ալ անոր պէս ասիացի , իր բաղդն ալ անոր բաղդին ու յաջողութեանը հետ խառնուած է . ուստի Հայոց ազգին յառաջադիմութեան համար աշխատիլը՝ տէրութեան յառաջադիմութեանը համար աշխատիլ է , գէթ այն կերպով միայն՝ որով որ մենք կրնանք ու պարտական ենք աշխատելու :

Ըրով կ'իմացուի որ վարժարանիս մէջ տրուած դաստիարակութեան ոճը յարմար է բողորովին մեր ըսած նպատակին : Ըյն նպատակին օրէ օր աւելի մօտենալու համար բանեցուցած հնարքնիս այս է :

Ըմէն բանէ առաջ կը նայինք որ մասնաւոր կերպով և անընդհատ ջանքով սորովին աշակերտք հայերէն լեզու , հայոց մատենագրութիւնը , աշխարհագրութիւնը , պատմութիւնը և հնախօսութիւնը :

Ըրկրորդ , ինչ բան որ կրնայ պատմական յիշատակները կենդանացընել , հիմնական աշխատանքները հիներուն պայծառութեան մօտեցընել , թէ հանձարոց արգասիքը և թէ նիւթական

մնացորդներ , զամէնն կը վննեն կը սոր-
վին և իրենց թարմ մտքին մէջ ազգու-
թեան գաղափարը կը ձևացնեն :

Արրորդ , հիմակուան գիտութեանց
զանազան ճիւղերը սորվեցնելու ժա-
մանակ , մեր ազգին այժմու վիճակին
հարկաւոր եղած լեզուները սորվեցնել-
լու ատեն , բոլոր այս նոր հարստութի-
նները մեր պատմական հարստութեանցը
հետ կը համեմատենք . և օտար ազգաց
գաղափարներուն՝ ինչուան բառերուն
ալ բազմապատկանը հայկական գա-
ղափարաց և բառից հետ , առատահոս
աղբիւր մըն է տեղեկութեան , և ան-
կէց կը բղխէ նոր լոյս մը հայոց անձ-
նական և սեպհական յառաջադիմու-
թեան յարմար :

Այս մեր բռնած ոճոյն կենդանի ա-
պացոյցները կրնանք պարծանօք ցուցը-
նել նախ այս պատուական ժողովոյս մեծ-
արդոյ անձանցը . ետքն ալ մեր հայրե-
նակցաց որ աշխարհիս ամէն կողմը ցը-
րուած են , և մանաւանդ Տաճկաստան :
Ալ տսոնք են մեր աշակերտաց ընտիր-
ներէն ութը հոգի որ պատրաստուեր
են Արևելք դառնալու . ասոնք իրենց
հետ պիտի դարձնեն իրենց հայրենիքը
այն ազգային ու բարեպաշտական հո-
գին որ հոս եկած ատեննին ալ ունէին ,
բայց հիմակուանը աւելի մեծցած ու
մաքրուած է : Ալ բոսնական գիտութիւն
ներ ու արուեստներ սորվեցան ասոնք .
բայց ան ալ սորվեցան թէ այն տեղե-
կութիւնները ինչ կերպով պիտի յար-
մարցնեն արևելքի հիմակուան վիճա-
կին , և թէ աշխարհաց տարբերու-
թեամբը իրաց մէջ ալ ինչ զանազանու-
թիւններ կը գտնուին : Ալ ալ գիտեն ա-
սոնք թէ ինչ պարտքեր ունին առ Աս-
տուած , առ ընտանիս , առ հայրենիս ,
և առ () սմանեան տէրութիւնը որուն
հաւատարիմու իմաստուն հորատակներ
պիտի ըլլան , լաւ ճանաչելով վեհափառ
թագաւորին մեծամեծ կատարելու-
թիւնները : Այս , սիրելի աշակերտք ,
կը յուսանք որ արժանի էք դուք հա-
մարձակ ներկայանալու թէ մեր բարե-
կամաց , և թէ հակառակորդաց՝ եթէ

յանկարծ հակառակորդներ գտնուին .
մեծ է լստահութիւննիս ձեր վրայ :
Դուք կերպով մը նորածին քաղաքակա-
նութեան մը ճամբայ բացողներ էք .
այս վարժարանիս մէջ դաստիարակուե-
լէն ետև՝ դուք ձեր երկրին մէջ կենդանի
ուսում մը պիտի ըլլաք , ցուցնելով թէ
ինչպէս կրնան միանալ մարդու սրտին
մէջ այն ամէն պարտքերն որ երբ հա-
ւատարմութեամբ կատարուին՝ մար-
դու բարոյական մեծութեանն ու եր-
ջանկութեանը պատճառ կ'ըլլան : Այ-
թէ վարժարանիս բարերարը դեռ կեն-
դանի ըլլար , տարակոյս չունինք որ սոյն
խօսքերս պիտի կրկնէր ձեզի , ինչպէս
նաև իր արժանաժառանգ որդին՝ Ղա-
Յովհաննէս Սուրատ , որ հարկադը-
րուած ըլլալով աս օրերս Անգղիա կե-
նալու , կը ցաւի որ չկրցու ըստ փառաբա-
նաց սրտին հոս գտնուիլ և ուրախու-
թիւնը յայտնել իր բարեխիշատակ հօրը
կամացը կատարուելուն վրայ :

Իսկ դուք որ դեռ քանի մը տարի քո-
վերնիս պիտի մնաք՝ օրինակ առէք ձե-
զի ձեր անդրանիկ եղբարքը : Յիշեցէք
որ ձեր պարտքն է՝ առաջ նմանիլ ասոնց ,
ու երբոր աս ձեր բարեկամները բաժ-
նուին ձեզմէ՝ անցնիլ գերազանցել քան
զիրենք : Այս վարժարանիս մէջ իրա-
րու դասընկեր էիք . աս խոնարհական
ու անուշ վիճակը ատենով մեծ բանի
տեղ պէտք է անցնի ձեզի համար :
Այնպէք որ հոս հաստատած բարեկա-
մութիւննիդ որով ամէն օրուան հացին
հացակից եղաք , բոլոր ձեր կենացը մէջ
անխախտելի մնայ , և զձեզ զամէնքնիդ
ալ զօրաւոր ու անխորտակելի խուրձ մը
ձևացնէ . մէյմէկ ձեռքերնիդ իրարու
տուէք եղբայրաբար , ու մէկալը ձեր
ցրուեալ հայրենակցացը երկընցուցէք :
Սիրեցէք մէկզմէկ , օգնեցէք մէկմէկու ,
աշխատեցէք անգաղար հաւատարմու-
թեամբ խողաղութեամբ և միաբանու-
թեամբ . գիտնաք որ դուք ձեր ընտա-
նեաց և հայրենեաց օրհնութիւնը կ'ըլ-
լաք :

Ալ դուք , պատուական հանդիսա-
կանք , որ հաճեցայք ձեր կարևոր գործ-

քերուեն մէկ քանի ժամը մեզի նուիրել, ընդունեցէք մեր և այս պատանեաց շնորհակալութիւնները :

Րիզա պէյը , որ մեծապատիւ Վալչիմաքի իշխանին տեղը հոս ()ամանեան տէրութեան երեսփոխանն է , որով վեհափառ թագաւորին ալ այս վարժարանիս վրայ ունեցած բարեսէր խնամքը կը յայտնէ մեզի , հաճեցաւ հանդիսիս գահերէցութիւնը յանձն առնուլ . իր անունը այս գեղեցիկ օրուանս յիշատակէն անբաժանելի պիտի մնայ : Փարիզու եկեղեցականաց պատկառելի ժողովէն , որ ամէն անգամ յայտնած է մեզի իր իմաստուն բարեկամութեան ապացոյցները , շատ մը մեծարոյ անձինք առաջիկայ են հանդիսիս . անոր ալ մեր երախտագիտութեան նուէրը կը նորոգենք : Ըստ ժողովոյս մէջ գտնուող մեր հայրենակից եղբարքը ուրիշ տարիներու պէս աս տարի ալ պարտք մը կը կատարեն որ միշտ սիրելի պիտի ըլլայ իրենց սրտին և ազգասիրութեանը : Ընուանի վարժապետներ , մեծահամբաւ գիտուններ , հռչակաւոր արևելագէտներ եկեր են որ նորէն ցուցնեն մեզի թէ ինչ մտադրութեամբ կը յարգեն իրենք մեր աշխատանաց նպատակը : Եւ ասոնց ամենուն վրայ , Վաղղիոյ տէրութիւնը որ օրէ օր աւելի կը քաղցրացընէ մեզի իր հիւրընկալութիւնն ու պաշտպանութիւնը , պէտք է ընդունի մեր շնորհակալութեան նուէրքը : Չկայ մէկ երկիր մը ուր որ ազգութեան անունը այնպէս լաւ հասկըցուի ինչպէս աս Վաղղիոյ մէջ , որ այնչափ անգամ ցրցուցած է իր արիական ու խոհական հայրենասիրութիւնը : Ըստչափ և այսպիսի բարեկամական մտադրութիւններ տեսնելէն ետև աս վարժարանիս վրայ , օրէ օր ասոնց աւելի կերպով արժանի ըլլալ է մեր վախճանը , Պարոններ . և այս վախճանիս հասնելու ալ մեծ յոյս ունինք ձեր ձեռքն տուութեամբ : (Ծափահարութիւնս :)

Պարոնների ՐԻԶԱ ՊԵՅԻ Վարժապետ ()ամանեան Պետրոսիան 'ի Փարիզ :

Պարոններ ,

Վարժարանիս վերակացուները կ'ուզէին որ Վալչիմաքի իշխանը յանձն առնուր աս հանդիսիս գահերէց բազմելու պատիւը : Ընդհակառակը , հաճեցան ինծմէ խնդրել որ անոր տեղը բռնեմ , որպէս զի ()ամանեան տէրութիւնը նորէն մէկ յայտնի նշան մը ցուցընէ աս պատուական վարժարանիս վրայ ունեցած համարմանն ու սիրոյն , որովհետև հոս իր հպատակները՝ Սիւրբարեանց անխոնջ աշխատանքն ու Վաղղիոյ հիւրասիրութեամբը ազնիւ ու իմաստուն դաստիարակութիւն մը կ'ընդունին :

Սիրով ընդունեցայ ես , Պարոններ , այս ինծի առաջարկուած պատիւը , վասն զի վստահ էի որ ես հոս թարգման պիտի ըլլամ իմ տէրութեանս որ ամէն տեսակ վեհանախական ջանքերն ընելու հետ է՝ որպէս զի ուսմունքը իր բոլոր հպատակացը մէջ տարածուի :

Ըշխարհիս մէջ մէկը չկայ հիմայ որ չճանչնայ ու չյարգէ մեր վեհափառ Սուրբանին մեծ ու վսեմ քաղաքականութիւնը , որ կը յայտնէ իր հպատակներուն ինչ ազգէ և ինչ կրօնէ ալ ըլլան : Իր տէրութեան խորհուրդներուն մէջ տիրող գլխաւոր բաղձանքը աս է որ հայրենասիրութեան ու ազգասիրութեան կապերը հետզհետէ աւելի ձիգ կապուին . կը ցաւիմ որ ես աս բաղձանքը նոյնչափ ճարտասանութեամբ բացատրել չեմ կրնար՝ որչափ զգացմամբ որ սրտիս մէջ կ'իմանամ :

Ըմենեին տարակոյս չկայ , Պարոններ , որ այս վարժարանիս վերակացուացը հայրական խնամքովը կը թուած հայազգի պատանեաց շատը իրենց տէրութեանը պաշտօններուն մէջ պիտի մտնեն . ուստի այն եռանդը , տաղանդը , աշխատանքը որ տէրութեան վերանորոգութեանը համար կը կատարուի